

ՔԱՅԱՆՅԱԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

4 եւ 5 փետրուար, Շաբաթ եւ Կիրակի օրերը հոգեւոր հոգաբարձի ուղարկութեան օրեր եղան Ս. Յակոբեանց Միաբանութեան եւ Մայրավանդին համար, որովհետեւ այդ օրերուն — հինգ ու կէս տարիներէ ի վեր (յիշե՛լ Քրիստոսի խօսքը, «Հունձք բազումք են բայց մեակք սակաւ» — Տեղի ունեցան հանայական (կուսակրօն) կոչման, ձեռնադրութեան եւ օծման արարողութիւնները:

Շաբաթ օր, Կիրակոսից ժամերգութեան յետոյ, զոյգ ընծայեալներ, Ընծայարանի բաժնէն ընթացաւ Քարե. Յարութիւն Սրկ. Պօղոսեանը եւ Քարե. Պետրոս Սրկ. Ասողեանը, Մայր Տաճարի մօտէն, ծնունդնայ յառաջոցս մինչեւ եկեղեցւոյ դարս, ուր բազմած էր ձեռնադրիչ Ամեն. Ս. Պատարիւրք Լայր: Խորհրդիկն էր Լուսարապետ Քեր. Տ. Գորեգիկ Արեւս: Ժողովուրդը հետաքրքիր եւ խոնարաշէնով կը հետեւէր Կոչման արարողութեան:

Կիրակի առաւօտ, Աւագ Սեղանին վրայ մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարիւրք: Ժամաւարն էր Քեր. Տ. Սեւան եպս. Ղաւրիպեան:

Ճաշու Գիրքէն առաջ, Ամեն. Ս. Պատարիւրք Լայրը զգեստաւորուած բազմեցաւ Աւագ Խորանին առջեւ, մինչ ընծայեալները, Խորհրդիկ Լուսարապետ Սրբազանին առաջնորդութեամբ եւ Լոյս. Տ. Տ. Անուշաւան եւ Վանիկ Վարդապետներու առնւ. քերակայութեամբ, բնոյ կը բարձրանան եւ կը բոլորուին Ն. Ամենապատուութեան շուրջ, որ կը կարգայ շնորհաբաշխութեան մեծ աղօթք, որու աւարտին կը տարբերուի «Աստուածային եւ երկնաւոր շնորհ» յուրանարար շարականը եւ ընծայեալները ձեռնաբարձ կը դառնան ժողովուրդին՝ որուն ի դիմաց զայիւրեք կը ծայրեն «Աւանդութեան» Անկէ ետք պան մը կ'ընդհատուի Ձեռնադրութեան Խորհուրդը, կը կարգադրուին

Ստորեւ կու տանք համառօտ կենսագրութիւնը նորապսակ Սրբազաններուն. —

ԳԵՐԵ. Տ. ՎԱԳԱՐՇ ԵՊՍ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ. — Աւագանի անունով Մկրտչ, ծնած է Այն-Արուս (Հիւս. Սուրիա)՝ 1941ին: Իբր ժառանգաւոր սան Երուսաղեմ եկած է 1956ին: Ժամանակ մը ծառայած է Սրբաշէղեաց մէջ: 1961 Հոկտ. 1ին Ամեն. Ս. Պատարիւրք Լայր կողմէ ձեռնադրուած է կուսակրօն հանձնայ: 1971ին ի վեր կը վարէ Ս. Յարութեան համաքրիստոնեական Տաճարի Տեսչութեան բարձր եւ պատասխանատու պաշտօնը:

ԳԵՐԵ. Տ. ՎԱՀԱՆ ԵՊՍ. ԹՕՓՈԼԵԱՆ. — Աւագանի անունով Լայրապետ, ծնած է Պէյրութ՝ 1940ին: 1957ին Երուսաղեմ գալով, կ'աշխատէր ժող. Վարժարանին եւ ապա Ընծայարանին: 21 Յուլիս 1963ին ձեռնադրուած է կուսակրօն հանձնայ՝ ձեռնադր. Ամեն. Ս. Պատարիւրք Լայր: Ասեւ մը հովուած է Վալանի (Ֆրանսա) գաղութը: Ս. Արքունին ներս կարն ժամանակ մը վարելէ ետք Աւագ Թարգմանի պաշտօնը 1978ին զրկուած

է Ամման, իբր Լոյսեւոր Հովիւ Յորդանանի Լայ Լամայինի եւ Տեսուչ (եւ ուսուցիչ) Իւզպաշեան - Կիւլպէնկեան Վարժարանին:

ԳԵՐԵ. Տ. ՍԵԻԱՆ ԵՊՍ. ՂԱՐԻՊԵԱՆ. — Աւագանի անունով Յովհաննէս, նոյնպէս ծնած է Պէյրութ՝ 1940ին: Գործակալ կենցիկին հրաժեշտելէ ետք ժամանակ մը հետեւած է արհեստի: Երուսաղեմ գալով 1965ին, աշակերտած է Ս. Արքայ Ընծայարանին: Աքեղայ ձեռնադրուած է 28 Յուլիս 1968ին, Ամեն. Ս. Պատարիւրք Լայր: Դասաւանդած է երկար տարիներ ժողով. գաղութային Վարժարանէն ներս եւ ասեւ մըն ալ Սրբոց Թարգմանչաց Վարժարանէն ներս: 1975էն ի վեր կը վարէ Սրբոց Հրեշտակապետաց վանքի Տեսչութեան պաշտօնը (որ է Լոյսեւոր Հովուութիւնը Տեղացի Լայ Լամայինին), իսկ 1982էն ի վեր նաեւ Աւագ Թարգմանի փափուկ պաշտօնը: Վարած է նաեւ Սուրբ Աստուածածնայ Տաճարի Տեսչութեան եւ Մոսալարարի պաշտօնները, իսկ 1977էն սկսեալ՝ Լուսահանի պաշտօնը: Անդամ է նաեւ Դանձասան Մարմին:



Սուրբ Արթուրյոս երկու նորնձանները
Զախէն աջ՝ Հոգե. Տ. Ռազմիկ Աբեղայ, Ամեն. Մերազան
Պատրիարք Հայր, Հոգե. Տ. Մեսրոպ Աբեղայ:



Սուրբ Արթուրյոս նորած եպիսկոպոսները
Գեռ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան, Գեռ. Տ. Վաղարշ
Եպս. Խաչատուրեան եւ Գեռ. Տ. Վահան Եպս. Թօփալեան:

Գրեթե չէր հասնում Աւեստաւան: Չեանադուրեան երկրորդ բաժնին մեջ, ընծայեալները կ'ընդունին պատարագիչի զգեստաւորման զանազան մասեր: Յետոյ կը բաշտուի վարագոյրը: Երբ կը բացուի՝ Ստղան կը բերուի Ս. Միւռնի աղաւնին: Վեռաւելոյ աղաւնոյն կ'եղանակուի Սրբազանէն՝ դաւն ու հոգեյոյզ:

Կը հասնի Օծման խորհրդալից պանը: Ներկաներու լաւուածութիւնը հասած է իր բարձրակէին: Անուանափոխութիւնը, իբր նշանակ հոգեփոխութեան: Ու ահա Սրբազան Պատրիարք հասիկ հասիկ կ'արտասանէ նոր անունները, երբ կ'օճէ նակասն ու զոյգ ամբերը ընծայեալներուն: Յարուրին Սրկ.ը կը դառնայ Տ. Ռազմիկ արեղայ, իսկ Պետրոս Սրկ.ը՝ Տ. Մեսրոպ արեղայ: Յետոյ Սրբազանը իրենց կը յանձնէ Ս. Սկիհը, տալով Ս. Պատարագ մասուցանելու իշխանութիւն եւ կը ձայնէ Վեռնա խաղաղութեան: Նորընծաները Վեռնալուրիւն ամենեցունքով իրենց անգրանիկ օրհնէներ կու տան ժողովուրդին: Սուրբազանը կը ձայնէ Վեռնոյն տուր միմեանց՝ եւ նախ Ս. Պատրիարքը ու ապա Սրբազան Պատարագիչը եւ ետք ամբողջ հոգեւորական ցուր, բոլ բարձրանալով, կ'ողջագուրուին նորընծաներուն հետ, համբուրելով անոնց օծեալ նակասները: Քիչ ետք անոնք կ'իջնեն եկեղեցւոյ դասը եւ կը կենան զրակալներու վրայ բացուած Աւեստաներու գիմսը, ուր ժողովուրդը հերթով եւ երկիւղածութեամբ կը մօտենայ համբուրելու անոնց օծեալ աչերը:

Ս. Պատարագէն ետք, Հուսարաւայեհ Գեռ. Սրբազանը, վեղարի տրչութեան կարգի աւարտին, շնորհագարդեց երկուքին զլուսները կու սակոցութեան ազգայնացած խորհրդանիշով:

Նորընծաները իրենց հառասունքի աւաթխարութեան շրջանը անցուցին Ս. Հրեշտակապետայ վանուց տեսարանին մէջ, ուսանելով Ս. Պատարագի կարգերը Հոգե. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեանէ:

25 եւ 26 Փետրուար, Շաբաթ եւ Կիրակի օրերուն, անոնք մասուցին իրենց անգրանիկ Պատարագներ՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ, ի ներկայութեան իրենց հոգեւոր ձնողին: Իսկ իրենց ուսուցիչն ու վարժիչը պատարագեց նոյն խորանին վրայ 27 Փետր., երկուշաբթի, Տեառնընդառաջի տօնին:

Ստորեւ կու տանք հակիրճ կենսագրութիւնը նորընծաներուն. —

ՀՈԳԵ. Տ. ՌԱԶՄԻԿ ԱՐԼ. ՊՕՂՈՍԵԱՆ, աւագանի անունով Յարուրին, ծնած է 7 Ապրիլ 1927ին՝ Ամման: 1929ին ընտանեօք փոխադրուած է Երուսաղեմ, ուր յանձնարած է «Թեքա Սանթա» դպրոցը երկրորդական ուսումը կիսաաւարտ քողած՝ 1942ին սկսած է աշխատիլ որպէս ոսկերիչ, եւ այդ շրջանին Հայերէն գրել-կարդալ սորված է ինքնաաշխատութեամբ: 1970ին, մօրը ու եղբայր-բոյրերուն հետ Աւստրալիա կը գաղթէ, ուր ամեն Կիրակի կը մասնակցի Ս. Պատարագի երգեցողութեան: Առաջնորդ Գեռ. Տ. Աղան Սրբազանի ձեռամբ 1986 Օգոստոս 3ին, Սիւնիի Սուրբ Յարուրին եկեղեցւոյ մէջ Գրուրեան տաճիւնն օսացած է եւ նոյն ամսու 17ին՝ Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնին, Մեկուրին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ՝ Աւագ Սարկաւագութեան տաճիւնն: Ամիս մը ետք կը մեկնի Ս. Էջմիածին, ուր կես տարի կը հետեւի Հոգեւոր ձեմարանի դասընթացին: 1988ի Մարտին կու գայ Երուսաղեմ ու կ'աշխատի Սուրբ Աթոռոյս Ընծայարանին:

ՀՈԳԵ. Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐԼ. ԱՍՈՂԼԵԱՆ, աւագանի անունով Պետրոս, ծնած է Պեդրուր՝ 1961ին: Իր տարրական կրթութիւնը ստացած է տեղւոյն Փիրքը եւ էլիզապէթ Թորոսեան վարժարանին մէջ: 1976ին Հայ. բնիկ մեկնելով՝ կ'աշխատի Ս. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանին: 1980ին, աւարտելէ ետք Ընծայարանի Ա. դասարանը, կ'անցնի Երեւան եւ կ'ընդունուի բիւ 1 բազային բժշկական ուսումնարանի Laborator բաժինը, ուրկէ 1982ին կը վկայուի որպէս «Laborator assistant»: Նոյն տարին կը մտնէ Երեւանի բժշկական Համալսարանը, ուր կը մնայ տարի մը: 1986ի աւան գալով Երուսաղեմ, կ'աշխատի Ընծայարանին: 1987 Յունուար 26, Անուանակոչութեան տօնին, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Գրիգորի Ս. Գերեզմանին առջեւ Աւագ Սարկաւագութեան տաճիւնն ստացած է Պատր. Փոխաւորդ Գեռ. Տ. Կիրեղ Եպս. Գաբրիէլեանէ:

«Սիւն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր, իր սիրտը եւ շնորհաւորութիւնները կը բերէ Միաբանութեան նորագոյն անդամներուն, մտքերով պաշտօնի գործունէութիւն: